

Ո՞վ սիրելի Հայ գուսաններ  
Մանկաւիկներ եւ կուսաններ,  
Հայոց արքան սուզ ու տրոտմ  
Եկէք տեսէք զիս հէք Հեքում.

Դուք սրտարեկ ողորմ ողբով անդադար  
Լացէք, լացէք ձեր տէրն թըշուառ,  
Զի ծագեցա օրն իր խաւար,  
Մըքանեցան աստղերն պայծառ:

Թագը սեւցաւ, սեւցաւ նաեւ ծիրանին  
Խնկաւ մական իմ թանկագին.  
Ռուրինեանց տուն, եղիր լացկոն  
Խաւար պատեց ազգին Հայոց:

Լեռներ, ձորեր ինկայ նամբայ,  
Թաքարիստան մինչեւ հասայ.  
Ռոպէս զի մեր հայրենի տունն  
Ռւնենար միշտ երջանկուրին:

Աչքերուս լոյս իմ զաւակներս լուսադէս  
Թորոս, Լեւոն դիւցազնորդի,  
Պաշտպան դրբի թըշնամեաց դէմ.  
Ո՞հ, ինչ ցաւ է, ի՞նչ լոց սըրտի:

Ա՞յ, եգիպտոս, դու քաջերու քաւանան  
Ո՞ւր են տրդախ իմ անճման.  
Ռուրինեանց տուն, եղիր լացկոն  
Խաւար պատեց ազգին Հայոց:

Ա՞յ, լին նորտեր աքոռակից,  
Ա՞յ, պարոններ ըսէք դուք ինձ.  
Ո՞ւր են սիրուն իմ զաւակներ,  
Ո՞ւր կըտրիներս իմ ծաղկահեր:

Ա՞ն դուն ալ թագ, պըսակ դիր ժեզ եւ անոր,  
Տուր աւետիս Կիլիկիոյ նոր  
Ռուրինեանց տուն, ոչ եւրս կոն  
Արեւ ելաւ ազգին Հայոց:

Թրգմ. աշխ. Հ. Վ. Յովհաննէսան

1848

Լուռ կու լա՞ք դուք, ինձ հօրս աւաղ,  
Թորոսն ինկաւ, մեռաւ Լեւոն,  
Աչքերն, այտերն անշամանդաղ  
Ներկըւցան արիւնագոյն:

Հաստարազուկ ու սիզաննմ կորովին  
Շղբայուած է խորք բանտին.  
Ռուրինեանց տուն, եղիր լացկոն  
Խաւար պատեց ազգին Հայոց:

Ե՞ս մեննէի ձեզ փոխանակ.  
Գընա՛, մըտիր իմ արեւակ  
Թորոսիս ծովն արիւնաներկ.  
Ո՞վ կեանէի թել, ծովեր կարէ,

Գնա՛ Լեւոնիս չար շղբային պըլլուէ.  
Թորոս դիւցազն, առիւծ Լեւոն,  
Դուք փառակից վըկաններուն  
Սուրբ է մեզի ձեր վարքն ու տօնն.

Ո՞հ, ես մեռայ, ես մընացի անզաւակ...  
Մըտիր Հերում շիրիմը փակ:  
Ռուրինեանց տուն, եղիր լացկոն  
Խաւար պատեց ազգին Հայոց: -

Մի՛ լար այդպէս սուրբ թագաւոր,  
Ողորմած է Աստուած երգօր,  
Միրեց որդիկդ, սիրեց եւ զիեզ  
Մըրբէ արցունիքը պղեկէ.

Հեռո՛ւ գացէք լալականներ, ալ չկայ սուզ.  
Ելի՛ր Հերում, ելի՛ր փուրով  
Թորոսն առաւ թագ երկնաշուր.  
Կու զայ Լեւոնն ալ խայտալով:

Հ. Վ. ԱկիշԱՆ

## ՕՐՈՒԱՆ ԳՐԱԲԵՐ

ՍՊԻՏԱԿ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, Ա. Անդրէասեան. -  
ՅԱԿՂՆՈՅ 1939, Էջ 6 - 259, դին. Տ 1:

Շքեղ ու մաքուր տպագրութեամբ գիրք  
մըն է, որուն էջերուն մէջ «Պատմուածք-  
ներ»ու վարագոյրին ետեւ Ս. Անդրէա-  
սեանի հոդին կը թեւածէ:

Ընծայականը եւ Յառաջարանի տեղ  
«Սպանական Ազատամարտը» դուրս թող-  
լով, կը պարունակէ երեք բաւական երկա-  
րաշունչ եւ հինգ փոքրիկ պատմութիւն-  
ներ: Ամէնքն ալ իրական կեանքէ, ամէնքն  
ալ քիչ շատ ողբերգական Ռումանիքի նկա-  
րագրով:

ՈՐՈՇՔ ԵՆ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Անանունի մը օրերէնի հերոսը նախկին  
պատերազմիկ մըն է, որ յետ կոռւելու  
հայրենիքի ազատութեան համար, յետ  
զոհելու իր անդամներէն մէջ քանին, ան-  
թացուպով մը օրապահիկը մուրալու  
կ'ելլէ: Այդ երախտաւոր անձը անտարե-  
րութեան, սառնասարութեան կը հանդիպի  
եւ ամէն օր Պրոմեթեւսի անդզը յիշեցնող  
դունապանէ մը կը տանջուի: Հուսկ զոհ  
կ'երթայ ձիւնախանն անձեւի մը:

Լուսերները երիտասարդ հասակի ան-  
փորձ արարքներու նկարագրութիւնն է:  
Երկու ընկերներ են Ֆրանքիւլ ու Տիրան:  
Երէցը՝ ֆրանքիւլ իր սիրելի ընկերը կո-  
րուստէ փրկելու համար ինքինքը վտանդի  
մէջ կը դնէ ու կը վախճանի:

Սպիտակ արդարութիւն որ արժանապէս  
Գրքին տիտղոսն ընտրուած է, քանի որ  
ըստ մէզի արուեստով է՛ն կատարեալն է,  
կը գծէ երկու իրարամերժ, զիրար ատող  
Միւ ու ձերմակ ցեղերու զգացումներուն  
Ար ու զիրմակ նկարագիրը: Զի հասկուիր թէ  
պայքարին նկարագիրը: Զի հասկուիր թէ  
ո՞րն է յաղթողը, որովհետեւ երկուքն ալ  
կը կործանին:

Ո՞վ է Ա. Անդրէասեան եհ ի՞նչ է ՈՒԶԱԾԱ  
Անդրէասեան մեզի անձանօթ անձնաւո-  
րութիւն մըն էր այս գրքի ընթերցումէն  
առաջ. բայց կրնանք ըսելթէ այժմ չափով  
մը կըմբաններ զինքը: Անդրէասեան այն

հայերէն է (միշտ իր գրքին վրայ հիմնը-  
ւած կը խօսինք) որոնք մատաղ հասակէն  
կորսնցուցած են իրենց ծնողքը եւ կամ  
հեռացած են ընտանեկան յարկերէն, հօր,  
մօր, քրոջ ու եղայրերու անուշ մթնո-  
ւորտէն ու թափառած են Որբանոցներու  
մէջ կամ օտար ափունքներու վրայ: Եւ  
կեանքի այդ դառն օրերուն մէջ ստացած  
են իրենց մանկական կակուղ սրտին վրայ  
ծանր ու խոր վէրք մը որ տակաւ մէծցած  
ու հասունցած է եւ միշտ տանջած իրենց  
հոդին: Այդ վէրքը բացողը մարդկային  
անտարբերութիւնն է թշուառներու հան-  
դէպ:

Ահաւասիկ հոդերանութիւն մը որ իր մէջ  
ստեղծած է երկու բուռն զգացումներ.  
մին՝ կարեկցիլ ամէն  
անոնց որ կարօտեալ են, որ վիշտ ունին,  
որ խեղծ են վերջապէս: Երկրորդ զգացու-  
մը ատելութիւնն է, անտարբեր ու զրկող  
հոդիներու հանդէպ: Եւ եթէ աստիճանի  
եւ սաստկութեան բաղզատութիւն մը ը-  
նենք այս երկուքին միջեւ, կը տեսնենք  
թէ երկուքն ալ զօրաւոր են, բայց վերջինը  
կը գերազանցէ:

Արդէն բոլոր գիրքը այս երկու ախոյան-  
ներուն մէնամարտութիւնն է: Կը բաւէ  
կարդալ ձերմակ Գտակը եւ Մինչ շոգե-  
նաւը կը տուլէ եւ շուտով կը համոզուինք:

Որպէս զի մեր ըսածները ձրի գծիներ  
չժուին, խօսենենք ինքնին Պր. Անդրէա-  
սեանը. «Օրինակ, երևակայէ (Փրանկ-Հայ  
գործաւորն է կը խօսի իր Լիզէթ Փրանսա-  
ցինշանածին հետ) թէ կեանքս բացուեցաւ  
անձայրածիր ու արեւակէղ անապատներ  
թափառող թշուառներու կարաւանի մը  
մէջ: Եւ մինչեւ այս տարիքս, ուրիէ որ  
քալէր եմ, հրավառ աւազներու վրայէն  
կամ զովաշունչ ովասիսներու մէջէն...  
միշտ սարսափով զգացեր եմ ներկայու-  
թիւնը աներեւոյթ բայց թանձը ու ահար-

կու ստուերի մը, որուն մէջ միաձուլուած՝  
մարդկային արհամարհանքը, քինն ու  
ատելութիւնը կարծես հետապնդեր են զիս  
յամառ, կատաղի եւ վրէժինդիր վճռակա-  
նութեամբ մը: Ի՞նչպէս այդ տեսակ ար-  
տառոց մտասեւեռում մը տարիներով իշ-  
եր է ինծի, չեմ գիտեր...  
- Բայց ինչո՞ւ...  
- Ես ալ հարցուցեր եմ այդ «ինչո՞ւ»